

## ԱՅՍՈՐ ԱՆՁԱՌ (Խ-Ղ)

Փրկեա՞ զի՞ս ի թշնամեաց խմոց առարձւած, եւ ի հալածչաց խմոց ապրեցո՞ զի՞ս:

**Վ**եանով սիրոյն յիւր սիրելեանցն ըդարձամութիւնըն փարատեանց, թացեալ պատառ տայ յուղայի նշանակեալ զգողըն մասնիւ, զոր տուեալ եւ մերկացաւ յաստուածային հոգւոյն շնորհաց, մատնեցաւ նախաշարին ընդ մատնութեան վարդապետին:

**Թ**այրագոյն ըսւոյն զըրկեալ խաւարանէրն արտաքս ելեալ, տէրըն յայտնէր լոյս եղելոցն ըզգայթակղիղն ի գիշերին, պէտքոս խօսէր խրախոնւսելիի և կըշտանիրէր հաւախօսի, զիւրն յաշխարհէ զիսիսիլն ասէր և ըզգալուստ հոգւոյն պատմէր:

**Վ**եզդանեան յայնեցո ձորոյ ի վերնասունն ել խորհրդագոյ, եմուտ պարտէզ ընդ պարտիզի եմոյծ զադ ամ յագին գրախտին, մուծցես և զմեզ տէր լնող նըմին ուստի հանենը նախ զառաջինն, զի ժառանգել ըզհայրենին արժամնացուք մեք վերլստին:

Հողայր ըղկիրիշցըն տղասամանդակը երիւքին  
եղեալ առանձնաբանը . փըսկիւլ զաշ-  
խարհու հոգիս յօժանը բացց է բնու-  
թիւն մարմարու տղմար . ոչ ոմն ուժեղ  
և զօրանոր և ոմն անզօր վըսանդա-  
ւոր . այլ մի և նոյն գոլ միաւոր կըրե՛ր  
ըզկիրաբն կամաւոր :

**Զայնիւ մաղթէ՛ր աղօթանկան վասն**  
իմ առ հայր իւր էական . ծունըր դընէր  
խոնարհական որում կըրկիւի ծունըր ա-  
մենայն . եթէ փըրկի՞լ մարդկան հեար  
է առանց մահու իմ որ գրեալ է . բա-  
ժակ մահուս յինէ՞ն անցցէ ոչ իմ  
կամաւ այլ քոյդ եսցէ :

**Ղօղեալ յերկիւղ քըրտանց հոսմանն**  
ոլունաձեւ կայլակ վիժմանն . ի զօրա-  
նալ հրեշտակ մերձեալ զօրինական  
գիրըն լրցեալ . զի՞ կատարեալ էառ  
զբնութիւն աստուածըն բան ըզմարդ-  
կութեան . պարտ էր զերկիւղ եւ-  
զալըրտմութիւն յիւրումըն կրել անօ-  
րէնութիւն :

### ՆԵՐՍԵՒ ԾՆՈՐՀԱԼԻ

Օրի. Աւետարան Մարկոսի՝ ՏԵ՛: ՀՊ. 27: Եւ ասէ  
ցնա յիսուս: Վերջ 72. եւ սկսաւ լալ:

# ԱՅՍՈՐ ԱՆՃԱՌ

— 888 —

Ա.

Իրեններէն Նա խնամով մեծ  
Այդ տրտմութիւնը փարատեց,  
Թըրջեց պատահն՝ ու տալով զայն  
Մատնանըշեց դողը գրուժան,  
Որ զայն առնլով՝ թօթուեց իսկոյն  
Առառուածային չնորհքը Հոգւոյն,  
Եւ իր Տիրոջ մատնին ինքնին  
Մատնըւեցաւ սեւ Մատնին :

Վ.

Զուրկ այն լոյսէն՝ երբ անիրաւ  
Խաւարասէ՛րը դուրս ելաւ,  
Տէրն յայտնեց լոյս եղողներուն  
Այն գիշերի գայթակղութիւն՝  
Ուր պարծ Պիտրոնն իսկ անձնանուէր  
Հաւ ախօսէն պիտի սաստուէր.  
Յայտնեց նաեւ թէ պիտի գար  
Հոգին՝ երբ ինք թողուր գաշխարհ :

Ղ.

Գնաց կեղրոնի ձորէն անդին  
Բուն վերնատունը խորհուրդին,  
Պարտէզի տեղ մըտաւ պարտէզ,  
Եղեմ մըտցուց Աղամն այդպէս.  
Մեզ ալ մըտցուր, Տէր, անո՞ր հետ՝  
Զոր վանեցիր նախ քու դրախտէդ,  
Որպէս զի միշտ քեզմով ըլլանք  
Մեր հայրենի բարւոյն ժառանգ :

Ճ.

Երեքին հետ առանձնացած՝  
Մահու խոկմամբ ու միտք հոգած,  
«Հոգիս յօժա՛ր է, կ'ըսէր Նա,  
Մակայն մարմինս կը տկարանայ ».  
Ոչ թէ բնութեամբ մէկն էր հըզօր՝  
Միւսն ալ անզօր ու վտանգաւոր,  
Այլ միութեամբն այդ երկուքին՝  
Կամաւ կ'կրէր կիրքն ու հոգին :

Ջ.

Մաղթողական ձայնով առ Հայր  
Նա կ'աղօթէր ինծի համար,  
Խոնարհելով կուգար ծունկի  
Այն որ մեզմէ կ'երկրպագի .  
«Թէ կայ մարդոց փրկութեան յոյս  
Առանց կանխաւ գըրուած մահուս,  
Թող այս բաժակն անցնի հիմայ...  
Բայց ոչ իմ կամքս՝ այլ թուկդ ըլլայ» :

Ղ.

Կայլակներով ողողեց զինքն  
Ոլոռնաձեւ կաթող քըրտինքն,  
Հրեշտակ մ'իջաւ ու կ'զօրացնէր ...  
Կատարուեցան հին գրուածներ,  
Քանզի եւ Առտուած Բանն՝ որ իրաւ  
Մարդուն ամբողջ բնութիւնն առաւ՝  
Պէտք էր երկիւղ ու տրտմութիւն  
Տնօրէնութեամբը կրէր մարմնոյն :

ԵԴՐԱԿ ՄՊՍ. ԴՈՒՐԵԱՆ

(Շարունակելի)